

միջեան իր սենեկին մէջ առանձնացած կ'աշխատի, կ'ուսումնասիրէ, ծերութեամբ կ'երիտասարդանայ, և այսպէս կը հերքէ լատինական այն առածը թէ « senectus ipsa morbus sit » (Միտութիւնն իսկ հիւանդութիւն մ'է) :

Լուրջ հետազօտողի մը յատուկ հանձարովը օտուած՝ խուզարկութիւններուն մէջ ծայր աստիճան ճիշդ է, համբերող, յարասեւեղ . և այս յատկութիւններուն շնորհիւ է՝ որ տարբարձութեան մէջ այնպիսի նորութիւններ հաստատեց , որոնք զխառն քարեշրջումէն երբեք չպիտի փոխուին :

Իբր Ուսուցչապետ՝ իր պարտականութեան գիտակցութիւնը ունեցող և անթերի կերպով կատարողներէն մին է . դասերէն երբեք չի պակսիր, հիւանդութեան պարագային՝ միշտ իր assistantը R. Mascarelli Luigi կամ Dott. Manuelli Antoniod զրկելով, դասը ընել կու տայ : իսկ երբ ինք անձամբ ներկայանայ դասախօսութեան սրահին սեմին վրայ՝ (որ երիտասարդ ուսանող, ուսանողուհիներ , նոյն իսկ ամուսնացած մարդեր, ծերեր կը սպասեն անհամբերութեամբ) երկայն ծափահարութեամբ մը կ'ողջունին զինքը . որքան անիկա ուրախ է իր գիտութեան մէկ հազարերորդ մասը կարենալ սորվեցնելուն : Հաստատուն քայլերով և նայուած ճով մը՝ (որ բան չ'ըսեր, սակայն ամէն բան կ'արտայայտէ), կը յառաջանայ, ուսանողներու հոգւոյն մէջ թափանցելով : Անկարելի է զինք մտիկ չ'ընել և դասին անուշադիր ըլլալ . մազիխացած սակոյ մ'ենք որ ստիպեալ զէպ ի հիւսիս կը դառնանք, մինչև որ նոր ծափահարութիւն մ'ալ դասախօսութեան վերջանալը չ'մացնէ :

Վերջապէս այսպիսի մեծ մարդու մը կենսագրութիւնը այսքան համառօտակի գրած միջոցիս, մեծ թերութիւն մը գործած պիտի ըլլայի չ'իշխելով որ Չամիչեան մի և նոյն ատեն նուագի amateur ալ է . և ինչպէս որ իր խուզարկութիւններուն և աշխատութիւններուն մէջ, ամէն բանի

փրկսփայտութիւնը կ'ուզէ ճանչնալ, խոր թափանցել, այսպէս ալ նուագի մէջ աւելի գերմանական , զգայուն կտորներէ կ'ախորժի . Wagner, Beethoven, Bach և այլն , իրեն համար շատ աւելի մեծ են քան Rossini, Donizetti, Mascagni և այլն . և յետոյ ինք Պլոնիոյ Quartetto ի (նուագի ընկերութեան) պատուաբեր անդամներէն մին է , ու աշխատութիւն չի՝ ինչայի որպէս զի այս զեղարուեստը, աստուածներու բարբառը , կարելի եղածին չափ տարածուի :

Նորհասարկութիւններ և մարդեանքներ մեր կողմանէ իր նոր ընտրութեանը համար :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԾԵՍԱՆԱՆ
Ուս . Բժշկ .

Փ Ո Ս Ո Ւ Դ Ա Յ

(Առակ)

Գարնան գիշեր մ'էր գովառնուչ,
Սիւզ զեփուտին քաղցրամբմունջ
կը ծածանէր ծաղիկ ու վարդ վարդվառ,
Իրբն բուրվառ :
Բարդ վարդերէն մինին վերայ,
Բազմած փոքրիկ մի փոսուրայ,
Մեղկ հեշուտթեամբ, ճօճուէր ի ճօճ
Իւր ցցուելով փայլուն պոչ .
Նա կ'երազէր լուսաւորել փոքրիկ կայծով
Յամար և ծով . . . :
« Տես - կ'ասէր - տես, վարդ նագելի,
« Տ'ես, որքան ես առատ ու լի,
« Չեմ խնայեր ձեզինք շողի լուսաւոր,
« Մութ գիշերը կը փոխեմ օրս :
« Մի քիչ կամայ, վարդը սասց հեծօրէն,
« Բեզ արեւուն հետ վիճելու փոխարէն՝
« Լաւ կը լինի, թէ կարենաս մի քանի՝
« Լուսաւորել իմ թերթիկներ ծիրանի » -
« Ապերախտներ, կանչեց կատղած փոսուրան,
« Սուր փչէն զատ, շունիք լաւ բան ձեր վերան,
« Դա նախանձու օձն է, այս՝ որ միշտ ձեզ
« կը թեւադրէ ուրանալ զիս, կոյրի պէս . . . »
Ասաց ու խրքեց պոչը վարդին խոր,
Որ մըթին վարդեր և բոյսեր բուր :
Մենք ալ շատ անգամ մեր կայծով աղօտ
կ'երազեմք ծագել կեանքին ստաւօտ :

ԱՌՍԵՆԸ ՆԱԿԱՆՆԱՆ

Թիֆլիս, 12 փետրուար, 1908